



ԲԱՐՈՅԵՎԱՆ, ԱԽՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԴԻՏԱԿԱՆ

Ճ. 8 ՄՐԻ 1903

Ժամանակ՝ 6 ժր. ունկ՝ 2 րո. 50 կ :
Մեկ թիվ կառու 1 ժր. — 50 կ :

Թիվ 12. ԴԵԿԵMBER

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ

ԿՐԻՌՈՒԹԻ ԸՆԹԱԼՀ ՀԵՑՈՑ ԱՐՑՈՒԽ

ԹԱՐԱԿԱՐԻ ԷՐ*

Որենացւյն պատ-
մութեան մէջ
քննադատնե-
րոն մասնաւոր
մատգրութիւնը
գրաւող գլուխ-
ներէն է բ. գրին
ժ. գ. գումբը, ուր
խորենացին կրի-
սուին հայոց Ար-

տաշէն թագաւորէն — որուն քրիստուն դար
մը յառաջ ապրիլ կու տայ — բանակլը և գր
պատմէ: Այս կրիստուն նոյն նիսխ կիւդացոց այն
թագաւորն է, որուն վրայ Հերոդոսու հանրա-
ծանօթ պատմութիւնը կը պատմէ՝ չորս յոյն

* Պորֆ. Գր. Խալաթսամցին այս հանձնարկ
ու սուր թագավորական ուսումնական թագաւորութիւնը թագաւորութիւնը այս հոսուսում, զոր Հանդիսին, 7
թույն մէջ (էջ 223) ըրած էին:

մատենագրաց աւանդածին համեմատ, իբր թէ
ասնք Արտաշէս թագաւորին այս գործքին վեց
գրած ըլլան: Հոս ինդիրն անոր վրայ է, որ
խորենացի Մար-Աբասը լիովին պատելին վերջը՝
Արտաշէս Ա. Էն միշտեւ Արդարէն վերջն եղող
ժամանակուան պատմութեան համար (որ 200
տարւան ժամանակամիջոց մը կ'ընէ), Ափրի-
կանոսին ե՞ւ գրին կը դիմէ: Աս մարզը հնագ
գրոց մէջ գրեց ժամանակագրութիւնը, սկսե-
լով աշխարհին ստեղծումէն եւ հասցուց Հե-
ղողաբարզուն կայսրութեան երրորդ տարին
(23): Ասկայն Ափրիկանոսին այս գործը
անթերի մեջ չէ հասած, այլ ինչ ինչ ժամա-
նակիրներ անկէ քաղուածքներ ըստ են,
Խաւերիսկն սկիւեւ միշտեւ Միքայէլ Ասորին
ալ բազուաբար (Ժ. գար). այս վերջինը շատ
մազդիրներէ զատ ինչպէս հիմայ ծանօթ է,
Մար-Աբասն՝ ալ գործածած է:

Ամեն բանէ յառաջ միտ գնելու է, որ
որչափ ալ Մովսէս Խորենացի վկայէ, Յովան-
կոս Փագակոս անոր համար չեր կրնար զԱփրի-
կանոս յիշել, վաճա զի անիկա յցի ժամանա-
կագրէն 200 տարիէն աւելի յառաջ է:

Ափրիկանոսէն զատ մէջ կը բերէ Խորե-
նացի զՀիպոկրիտոս: Եթէ այս անուամբ 235ին
կամ 236ին մեռած Հռոմայ եպիսկոպոսը կի-
մանայ, ստուգի Ափրիկանոսին ժամանակա-
կիցն ըլլալով՝ կրնար անոր ժամանակագրու-

* Տես Կարեկրին ուսումնակրութիւնը «Հանդէս»
1897 Յունուար:

պիսի զարմանալի տեղեկութիւններ բովանդակութիւններ, որոնց համաձայն գոնտոսի հյուսակազ աշխարհակալը ստորին հայ սարարափի մաստիճանը կ'իջնայ եւ Արտաշէն թագաւորին հացից համաձայն այս կամ այն պաշտօնին կը սահմանուի:

Եթէ Եւսեբիոսը թողլով Ափրիկանոսէն բազմաթիւ քաղուածքներ պահող ուրիշ պատմագրաց ու ժամանակագրաց անցնինք, կը տեսնեմ որ ասոնց գրութեանց մեջ ալ Ափրիկանոսին Հայոց վրայ բան մը գրած ըլլալուն բնաւշան չկայ: Ուրիշ ինքնիր է, թէ Խորենացի ընդհանրապէս Ափրիկանոսին ժամանակագրութիւնը, չայկելով թէ գրուածքը Հայոց վրայ էր թէ ոչ, գրուածած է և կարծիք է, թէ Խորենացի, եթէ Ափրիկանոսուն օգտուած է, զայն ուրիշ մատենագրաց քաղուածքներէն ձևացած է, եւ ինձի հաւանակին չերեւար թէ ուղարկի անոր ծանօթացած ըլլայ: Կայ կարծիք ունին գուտշմիդ՝¹ Գարագաշեան² եւ Գեցեբ՝³ Ափրիկանոսին ծանօթ քննիչը: Զի կը նար յաջողած համարուի Բառումք արտաերթին⁴ փորձը, որ ձեռք զարկաւ ցուցընել, թէ Ափրիկանոսին ժամանակագրութիւնը Խորենացւցն ծանօթ էր, եւ այս ինը մեջնութիւնները (Glosse), որոնց վրայ Հեղինակն իւր կարծիքը հաստատած է, իրենց կիսկասար նկարագրովն ու կապակցութեամբ աւելի փիսուուութիւնը կը ցուցընեն եւ այն ալ՝ անողողակի:

Վերջապէս եթէ Խորենացին Ափրիկանոսին եւ Հիպակտուսունին քը Արտաշէնին եւ ուրիշ թագաւորաց դործոց վրայ բան մը գտած ըլլար, ինչո՞ւ կոչում չէ ըրած, մինչ անձանօթ մատենագրիներէն Պողեկրասէսէն, Եւագորսէն, Կամադրոսէն⁵ եւ Փլիքոնէն Կտորնիք յառաջ կը բերէ: Որո՞նք են ապա այս յայն մատենագրիները, որ Հերոդոտոսին Ափրոսին եւ Արիստոսին վրայ պատմածը այնպիսի տգեղ կերպով աղաւազած են:

¹ Ueber die Glaubwürdigkeit der Geschichte des Moses von Khorene, Kl. Schriften, III, էջ 306:

² Համական պատմութիւն Հայոց, Դիք Ա. 267:

³ ZDMG. B. 40. 1886, IV. Ueber das Buch „Die Christ.“. — Հեղինակին ընթառակն Մովիսէն երկու ուրիշ արքաները Պատմուած եւ թէն (գոյն Մովիսէն): Քոյս Ա. 267:

⁴ Այս անունը ընթերցման վրայ տես Գետեման, „Bericht zu Bekannt, gezeigt. Verhandl. d. K. Pr. Akad. d. Wiss.“, Berlin 1852, էջը 87-104 եւ իմ առաջնաբարութիւն WZKM. 1893, I, էջ 24:

Բայց որովհետեւ Գուտշմիդն ըստածին պէս բնականաբար կարելի չըր, որ յօն մատենագիր մ'այսպէս անհանձար եղանակաւ վիպէր, թէ Ափրացւոց Կրիստոս թագաւորը ոչ թէ կիւրոսէն, այլ Արտաշէսէն պարտուած է, ոմանք համարեցան, իբր թէ այս քաղուածքներուն մէջ Արտաշէսէն կիւրոսին ուրիշ մէկ անունն է, եւ այս բանս Խորենացւցն մոլորելուն պատմառ եղած է: Սակայն այս կերպ մեջնութիւնը մը Փղէգոնին նկատմանը չի կրնար տեղի ունենալ, որ առաջին չըր պարմիկ թագաւորները իբր Արտաշէսէն ատրբեր անձնին յառաջ կը բերէ: — Այս քաղուածքներուն պատմաագրութիւններին կիրար մը կովանդագիրները Հերոդոտուր Կրիստոսին պարտութեան վրայ պատմածներն են Եթէ մատենագրէն ըստ արշաւանքին այլէւայլ մանրավեկերովը զարդարուած է: Ծոր իրարմէ տարբեր պատմագիրներ կը յիշասակուին: Եւ այս բոլոր համառատութեանց ալ եղանակը հաւասար Կերպով մարտասանական է: Այս համառատութիւնը գանձագան ճարտասանական հրաշանդներն են, որոնք մի եւ նոյն նիւթին համար տրուած են: Կախ եւ յառաջ սեղմ սոնկ՝ Արտաշէսին շարք մը զանազան աշխարհակալութիւնները կը համրուին եւ ամենէ վերջը բախտի փոփոխութիւնը մատենական կը անուները Մովիսէն օրինակներու ճարտասանկան ժողովները մը կամ թերեւս Ափրիկանոսէն եղած քաղուածոյից մէջ գտած եւ զանոնք իւր եղանակաւը գրուածք ըլլայ:

Բայց արգեօք ի՞նչ բան կրնայ Խորենացւցն իբր մերձաւոր առիթ ծառայած ըլլալ, Հայոց Փաքր Ասիսչի եւ Հելլասի մէջ ըրուծ մէջ աշխարհակալութիւնները Արտաշէսին հետ հապեւու: — Էստ իմ կարծեաց ջորենացին այս բանի ձեռք զարնելու գրգոր կեւը Անանիա Շիրակացւցն աշխարհագրական տեղն ըլլալու է, ուր ըստ Պողոսէսի Հելլաս ստորագրելու ժամանակ՝ Հայ թարգմանին ու աշխարհագրութեան տարածութիւնը իր աւանդութիւնը Հետաեւեալը կը հազրդէ: Աւելի Ելլադա կղզին քառասուն եւ չորս, յորոց է Կրիտու... Եւրիու մեծ կղզին եւ Ատալատանդ Փաքրիկ կղզեակ ի մէջն, զոր ասեն գտած զօրացն Արտաշէսի Հայոց արքայի, զի մի առաք ունձկացն յամցեն, մինչեւ պաշտեալը իւր պատման զարմանալին (արձնու:

Ներեւա կղզոյն փայ), զի ջուրը յանպատճառու այսր անդր հոսէին, եւ ասեն անդ մեռեալ Արտաշիսի եւ Արխատուէլ անդ եղեւ խորա սոյզ:¹

Այս կերպով՝ ձեւլաս, կղզիները, Արտաշէսի հայ թագաւորը, անոր պատերազմի զօրքերը, ամրոցին պաշարումը, պաշար հայթայթելով բնակութեան հնարաւորութիւնը, Արտաշէսին մահը — եղած են նիւթեր, Արտաշէսին իրք փառաւոր աշխարհակալի մը պատմութիւնը կազմելու, եւ այս ալ այս աշխարհակալութեանց ամէն հնարաւոր հետեւութիւններով, ի մէջ այլոց ասոնց կցուելով նաեւ Յունաց դից անդրիներուն Հայաստան փոխադրուելուն պատմութիւնը: Այսն նիկ Արտաշէսին ողբայի մահը, որուն պատմառները խորենացի չի յիշեր, իմ կարծիքով՝ վերը Ծիրակացինեւն յառաջ բերուած հատակութիւն կը մէկնար, այսինքն՝ պաշար գտնելու գժուարութիւններն են, որոնց համար զօրաց մէջ ապստամբութիւն մը կը ծագի եւ թագաւորը կը սպանուի:

Դարձեալ նինի կ'երեւայ որ Խորենացւոյն Արտաշէսին անունը Ավրիիկանոսին անուան հետ կապելը եւ միագաւանյն եգիպտոսի վերջին Կեկսաներու թագաւորը յիշեց, յառաջ եղած է այս կամ այն ժամանակագրէն վկայութիւն մը վեր ի վերց յառաջ բերելին, որ առ անձնները անցողակի միայն յիշած է: Եւ իրօք ալ, եպիփան Կիպրացւոյն² ընծայուած ժամանակադրական գործքի մը կամ հատակութիւն մը մէջ, որ Ավրիիկանոսին վկայ հիմնուած է, հետեւեալը կը գտնեմ: «Ավրիիկանոս կը կարծէր, թէ (յայն) իմաստուները»³ Արտաշէս (Պարսից) թագաւորին ժամանակ կ'ապրէին, այս պատճառու... Նեկուներու եզիկստոսի վերջին թագաւորն ալ, որ ինքնինը Փարաւուն կ'անուանէր, մազեր խորզելն վերը՝ փախած է:⁴ »

¹ Հարուկ. Առօքեանի, Հայերն բնագրին 17, գաղղիքներն 22 էլու: Հարտապահէկը՝ «ըստմանը վերաբին համապատասխան կը համար Պաղպատուի հացօծը: Ըփակացու զառանձնելիք մենակուի, որ Արտաշէս Հայոց թագաւորին վկայ պատու գաղափար մը կար, զոր Խորենացի ըստ իր սպառութեան յառաջ կը բեր:

² Եպիփան Խորենացւոյն քաջածանօթ էր, առ իւր պատմ. Ա. Զ.:

³ Աշուալս «Արքանուէլ եւ Եպիփառը, ինչպէս Մէր Ասորին կը անուածի: Տես Հայ թրդմ. առաջի հրաբութացաւքները», էլ. 95:

⁴ Հայ ժամանակարութեան մէջ «Պատմութիւն կայսերց անուամբ հետապրոքան երկ մէկ կայ», որ գործքն Անդրեան, եւ ուրիշ քայլ վկայ հիմնաւած՝ հառվական կայսերց համառու պատմութիւն մէն է, որ միշեւ Յուսու-

Անցնինք հիմնյ մանրամասնորէն որոշելու մեր պատմագրին ճշմարիտ աղբիւրները, զորովք Արտաշէսին վկայ դրած գլուխները կազմած ատեն գործ ածած է, եւ այս ալ զիհաւորաբար այն աղբիւրները, որոնք Պողիկաստուէն, Եւադորասէն, Կամադրուէն եւ Փղեգունէն հատակոտորներ:

1. Արտաշէսին անթիւ անհամար բազմատարած բանակաց՝ ամէն մէկ զնուորի քարակյուի մը վկայ քար մը թուղով թուարկուելուն սկզբանական եղանակը, բոլորին սկզբանական սկզբանակը մը կը պատմէ, զոր ըստ Մազգիքաց թագաւորը: Կակասան ազգերէ կազմական անթիւ անակի մը գլուխն անցած: Հայաստան յարձակեցաւ, Քրիստոնէն եսպը չորորոր գարուն երեսուն արտիններուն սկիզբները, «Տցոյ թիւ բազմութեանն, կ'ըս պատմագրին, «Հեծելազօր գնդացն, եւ ոչ համար շերտաւոր հետեւակ զօրուն, զի եւ նիւեան վնիւան զիրենանց զօրուն նուել ու խորին: Քայլ ուր լինէր հանդէս ի նշանաւոր տեղին գնդի գնդի, գրօչու գրօչու, վաշտուց վաշտուց, յերեւելին երեւելին տեղեաց, մէն մի բանաբար առ այր հրամայեին, զի բերցն ընկեստն վով կուտել, զի որչափ լիցի, այսու երեւեցի նշանակ բազմութեանն... Եւ ընդ որ մանգամ անցանէին, այսպէս թողուին յամենայն ճանապարհակիցս, ի վերայ անցից պողոտայից:»

2. Եսունական դից պատկերաց (նա եւ Ավելիշէսի եւ Դիմինոս կրիտացւոյն շինած Ճերակէլսին պատմերին) Հայոց Արտաշէս թագաւորին ձեռորով Հայաստան փիտադրութիւնը՝ Խորենացին (Գլ. ԲԲ.): Կը մէս Աղեքսանդրացին առած է, որ Պարսից Արտաշէս թագաւորին՝ նման նորութիւն մը կ'ընծայէ: Տես ընդարձա-

մինանա Բ. Բ. առաջին տարին պայմիք մնաւ 685 կը հանի, որ Առաջին անգարագութեան մէջ իրավակար ինքորոց, տողովց պատմամիեւած եւ նմանեց բանակն առեւ մը տուրուած է: Ճեղիկանց կամ հնդապայն՝ իմադիքը հայ գաւառութեան իրաւունք լուսագով մ'է: Հաս ծռարակին է շնչելու, որ այս գործը Խորենացին պագագաւթիւնը էլ կած, թէ զետին ծ, դարձն զաւիմի անու բաշանայք մը ի մի հաւաքաւուած եւ կարգի գրուած է: որ անտարեկոյս հիմ աղբիւրներ գործարած է: «Պատմութեան կայսերաց, վահանակ թարգմանութեանը սկզբը բովանդակութեան կողմանէ երկու անցամար հասականորեն ունի այսպէս (երկ էլ): «Եւակրուի եւ Եպիփանի ժամանակագրութեանները, որոնք հիմնանի թագաւորութեան մէջ շնչաւուիք (թ. 102. Գեղեց. Դ. Ա. Անց. ցուցանի): Իմ ձեռագիրս հիմնանի թագաւորութեան մէջ աղբաւուած է աղաւուած գալու գործարակութեան վկայը է, որ աւաեւ Գաւառու Ցեղ-Ականաւածն իւ կը վերաբիրի, հաս պահող հատակութիւնը եւ վենենակայ ձեռագրին կայսերց համառու պատմութիւն մէն է, որ միշեւ Յուսու-

կագոյնս իմ՝ «Հայկական վեպը», քննութեանս ԺԱ. Գրումբը, էջ 288 եւն:

3. Հայ դից բռվանդակ լութիւնը՝ հանգերձ իրենց սուրբ տեղերով (Գլ. Ժ. Եւ Ժ. Դ.) Ագամանի գեղսէն առած է Խորենացին, միայն այն տարբերութեամբ, որ հայ անուանը տեղ յունարէն համարժէք անունը դրած է (Տես յառաջ բերուած տեղը էջ 289):

4. Սրտիկէ դղակը ուր, Մովսէսին աշխարհ Պողկարասէսին նայերով, Արտաշէսին անունը՝ գեր Ասիա չգարած՝ հոչակուեցա, (Եւրեա կղզոյն) «զարմանալի գլխակը, կը լիշեցնէ, որ ըստ Շիրակացւոյն Արտաշէսէն պաշարուեցա»:

5. Մովսէսին աղքիւթերին նւագդրասի՞ն՝ Աղքանդրին ու Դարեհին պատրազմին եւ Արտաշէսինին մէջ ըրած համամտութիւնը — «քանին ոնցայն ոչ ի փոշոյն մարուր երեւեր լիս տունքեան, այլ սա ծածկեաց նետագութեամբն եւ ստուերացցց զարեգակն, ձեռագործութիւնը գիշեր զիջօրէիւ արարեալ» — Սուստ Կալիսիթնէսին հայերէն թարգմանութեան երկու հատակուորներու վրայ հիմուած է: «Զի ոչ գոյն որոշել ոչ զՊարսիկն եւ ոչ զՄակեդոնացին, ոչ զՊարագուի եւ ոչ զԱսիարար ոչ զՀեծեալ եւ ոչ զՀետեակ ի բազում փոշոյն. քանզի ոչ երկիր երեւեր եւ ոչ երկիր սահաներ ի բազում երեսոյ պատրաստին: Եւ ինքն սկզ արեգակն վասկից եղեալ ընդ անցեալ իրս, չկարացեալ տեսնել զայնքան հեղումն արեանցն ստուարացեալ ամփով ծածկեաց» (Էջ 58): — Արդիշ տեղ մը Աղեքան գրին պատճութիւնը Դարեհին Աղքանդր Մեծին հետ Ստրանկու գետին գով ըրած պատրազմին հետեւեալ կերպով կը նկարագրէ (Էջ 104). «Եւ սկզան ոմակը քարաձիդ իննել եւ ոմակը նետս առաքէին մինչեւ յերկինս, իրը այն թէ ծածկել եւ ստուերացուցանել զայտակ որակութիւն տուընչեական հառագայթիցն:» — որ նցին բանն է, զոր Եւագորսա, կամ լւա եւս ըսելու համար, Մովսէս Խորենացի Արտաշէսին միայն կու տայ. իսկ իւր Տարտասանական բացատրութիւնը, «ձեռագործ գիշեր զիջօրէիւ արարեալ», Փիլոնին «Ձեռագործ աղքատութիւն եւ կարուութիւն նոցա կազմեցն», բացատրութիւնը կը լիշեցնէ: (Տես «Յաղագս Հետսեանց» տպ. Վ. Անեա. 1892, էջ 10:)

6. Նցին Եւագորսաին մէկալ հատակուտորը, «Վասն սորա եւ ոչ ուիք զգեսն ստուարացուցին, արբմամբն ի ձեռանային նուազու-

թիւն իջուցանելով»: «որչափ ինծի կ'երեւայ՝ Գրիգոր Կիւտացւոյն հայերէն թարգմանութեան ազգեցութիւնը կրած է, որ Գրիգոր Արքանէւլագործին վրայ խօսած ներբողին մէջ տեղ մ'այս բացատրութիւնը կը գործածէ՝ Զմբռնական ուսիսիք զայրացեալ գետ միուն՝» — Եւ անմիջապէս նորէն վերը յառաջ բերուած պատճուրը կը կրկնուի, այսինքն բանակին թուարիութիւնը՝ նշյանին արտաքյ կարգի տարածաւան համար, ոչ թէ հոգեւանովէ, այլ շէնէլ կատարուիը:

7. Մովսէսին ուրիշ մէկ աղքեր՝ Կամանդրուին յառաջ բերած պիւթեան պատգամին ծանօթ մարգարեւութիւնը, թէ «կրիստո անցեալ ընդ Ամիս գետ քակեսց զիշխանութիւնս, ամերէր է, որ Խորենացւոյն լաւ ծանօթ Մաղաղասին ժամանակագրութենէն առնուած է:» Կրօնօս «Այս ուստան մեաթև բացձար ձրչին հաշալնութիւն» (Էջ 155 տպ. Բան):

8. Ուրիշ առած մ'ալ, որ նցին կամանդրուին Կրիստոսին բերանը կը դրուի: «Ոչ երանել զարեբախտութիւն մարդոյ մինչեւ ցվախճանական մինչեւ, Այրաքի սկիզբը կը յիշեցընէ.» Մի ումեք երաներ յառաջ քանզական, (ԺԱ. 37):

9. Վերջապէս Մովսէսին վերըն աղքեր՝ այսինքն Փղեգոնին յիշատակութիւնը Արտաշէսին պատճութեան վրայ թէ: «Արտաշէս յելլապնոսու եւ ի Թթակէ զտարերացն փոխեաց զնուութիւն. ծովագնաց ընդ երկիր բերեալ լիներ եւ ընդ ծով հետեւակելով», — ինչպէս ինծի կ'երեւայ նկնակն սուրբ Գիրքն ունի իրեն աղքիք, այն է Մակաբէացւոց Բ. Գիլը (Ե. 21). «Անտիքոս... հասանէր ի բաղադր Անտիքուացուց հագրացեալ մոօք՝ համարէր զնով ի շաման եւ շաման ի ծով փոխել, ծովով վրային քալել սեպահական բացատրութիւնը Փիլոնին՝ քով ալ կայ. որմէ Խորենացի օգտուած է:

Ահա ասոնք են Արտաշէսին վրայօք իրը թէ խօսութ չորս յցին մասենագրաց աղքերունքը: Մէկ կողմանէ Սուտ-Կալլիսթիւնէս, Փիլոն, Մաղաղաս, ինչպէս նա եւ Փաւասոս, Անանիս Շիրակացի, մէկալ կողմանէ Ա. Գիլըը, Եպիփան, Գրիգոր Կիւտացի, այսինքն հայ պատ-

1. Բագրը. Հեղ. Լեզուի ուշից, բառին տակ: 2. Համար. Կաթոլիկոս, Տարագոյն աղքերը Մ. Խորենացւութեանուած: Անեա. 1894:

3. Եթե իւր ճանակ՝ «Յաղագս Հետսեանց», Էջ 31: Հայ կարգի նոփէ կը մէլագուսէի, որ բակտերով ընդարձակ մարմուն դը բացաւ: որուն վրային խօսակւացք դիմացի եղբար անցան:

մագրին պիրական աղբէկրները, որոնց վրայ
Հայկական վէպը, քննադատութեանս մէջ
այնչափ անգամ խնդիր ընելու առիթ ունեցան:

Գ. ԽԱՌԱԹԵԱՆՑ



ԳՐԱԿԱՆ

ԳԵՂՄԱԹԻԹԻՒՆ ՀՈՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

(ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԲՎԱՆ)

Բ. ՀԱՅԿԱՊԱԿՄԱՆ-Տ ՎԵՐԺՈՒԱՏՈՐ ԽԱՅՔԻՆԻ ՄԻՅ:

Հայքանան դիմուութիւնը, թէ և առու ոչ
թէ տէ, ոյլ տնէ կնար յառալ գալ. հոս ինքորց
սիթ չի կրնալ ըլպայ, զան զի ինչզէս կարելի է
վերժուատ բաղաձայններու մասն ապահով բան
մ'ընել, քանի որ նախ վերշատոր քննութեան
առուած չէ: Աւելի կարեւուք է վերշատոր Տիք
Հայքինի մէջ կրսութեւնն մասն իր ունեցած
տառաթիւնը, առ այս հաստատն ապացոյցներ
ունի: Մական առ հետեւեալ խճդիրը՝ թէ ուղար-
կանի ձեւը նոյն է Հայցականի ձեւին հետ, իսկ
սեռանանի՞ն՝ արքանանի հետ՝ ո գոհացրէց
մեռնութիւն ընդունած չէ: Հայքանան անդ էջ 88
յայցապէ կ'ըսէ, թէ օ, ւ, և արմատերու
(մացած արմատականը նախնապէս արդէն 3 տարը
չունէն) Հայցականի վերշատորթիւնն ըստ ճայ-
ռանական օրինաց պէտք էր կրոսուիլ նոյն եղանակու
ի հարդ պէտք էր կրոսուիլ նաեւ արտահանի ուն-
եւ սեռանանի ոս վերշատորթիւնները, բայց
թէ հիման վրայ յեցեալ կրնանդ ապահովութիւն
ունենալ, թէ ուղագիսն-Հայցական ստուգաբա-
նակէ մէկ ուղագիսն, եւ սեռանական ստու-
գաբանակէս մէկ սեռանան: Եւ հետեւեալ առու-
թուուն մէջ Հնդեւրպահան - 3 վերշատորթիւն մը
ենթագրել կարելի եղած ամէնդ դէպէրը մահապէնն
պիտի քննեմ, տեսնելու համար, թէ արքեօք - 3
տարէ մը կրոսութիւնն առուած: Հարդ մը կայ:

ա. Հայցերնի մէջ ամէնդ դասի արմատերու
եղ. ուղագիսն Հայցականի հետ կերպակն նոյն
է: Արդ կարելի՞է արքեօք ենթագրել, որ Հայց.ի
ուն ճայռանական օրինաց համաձայն կրոսուած ըլպայ:
Ըստ օրինակ ունենիք, որոք այս կարծեաց հետ
չեն մաքանիք, Առևանդ դասի օրինակ նախ ուսն
թուական ած.ը, հմտն, սկր. ճաճա, լու. ծըստ.
Եւն, լու. սքըտ եւն: Բայց որովհետեւ Նի եւս
մի օրինակին համաձայնած ըլլալը շաս հաւանա-
կան կ'երեւայ, այս պատճառակ կիռանք նաեւ Ն-
արմատական ուղագիսներն եւս յառալ բերել-
ունուն, սէճն: Հոս կիռանք դասառել նաեւ յե-
տոյ ընթաց ժամանակաց և արմատն առած շատ
մը բառերը: պայպէս որո, յն. ո. օ. ս. յուն., յն.
չշ ն. ս. ն. ի. լ. ո. թ. ո. ս. ա. ո. դ. ո. մ. ո. ա. ո. մ. ո. ա.
յ. լ. չ. ո. թ. ո. թ.

նախկին վերջաւորութեանը վայ հաստատուած է:
իով ընդարձակուած մէնը (յուն, նոյն, առնէ,
յն. օ. ն. է) պէտք է բարձայնի օրինաց համաձայն
ուղարկիւ ուստի եւ նոյն բառ կերպակն դրեթէ
այդ է յն. մ. է. հ. ուղականն է: լու տարք բառեա
բռն: Հոս այս ամէն դիպաց մէջ ինդիրը վերջա-
տա, լի կամ ի տառերու մասին է, ուստի եւ շատ
իրաւուց կերպաց կ'ըսէ Մելէ: «Il n'y a pas lieu
d'en conclure que -t-, -n- consonnes finales
précédées de voyelles ne tombaient pas "ասի-
նական բաղաձայն արմատերու ։ո.ով կազմուած
հին հյ. մի ցոյցնելն արգէն իսկ հակառակ
պապաց մը և առթօնութիւն: Տի 36 պաշտ-
պանածին, թէ միւս ամէն դասակարգի արմատնե-
րու հայցականը ուղագիսնով լրսցած ըլլալու էր:
Աւզ չըր ըլլար, թէ եւ նախնական բաղաձայն ար-
մատներու կազմութեան կառնէնն իր զարուուզու-
թիւնը հետեւեալ չէքպէննը յառաջ մրեթիւնը:
աշ. հրդ. սալէ, ուղեւուր, յն. գք քառար, սուր, յն.
յա սար, հոսու, յն. պնը, տրո, լու. օրտ, իւրու, յն.
դորօ, ուղուր, յն. ծնար, մէս, սկր. տահ. է-
բան եւս զարուուզութիւն մը չի հաներ, զան զի
հայ. ի մէջ բաղաձայնական մը ունեն (սկր. գամ,
յն. թօնն): Հմմու. տիւ (ակր. ցայտ, լու. diem):
բարաւութիւնը են սակայն բարմատները. հայ-
յն. պատ ի դր, լուր յն. մի յ դր, եթուց լու. frater,
ուր լու. սօրու, ոսուր, յն. ծահյէ, յն. ծահյէ, ուսուր յն.
ուն շահյէ դր, ոյ յն. ձն յ դր. Պատահան զարուու-
զութիւնը են յանդ (հայ. ի մէջ ի արմատ) յն. մ. է.ն.
ափ (հայ. ի մէջ և արմատ) սկր. տահ. ուղը (չ-
արմատ) յն. ձն յ դր. ուղը բառը բարմատներու
շատ ի մատնեան: Այն եւ սէ բառերուն արմա-
տներ ընդարձակուիլ հաւանականդ յնս բառական
հին ըլլալու է:

Եւզր ձ արմատներու եւ բաղաձայնական
արմատներու հայցականի վրայ այս գիտողութիւն-
ներն ընկալիք են, սա մէկ նիդիրի լը մէկ թէ արգել. քչայ ամենեւին գէպէք մը, ուր վերջատա-
բաղաձայնին մ կամ սառը հայ. ի մէջ մացած
ըլլայ: Այս ինդոբյու լրծումը գիւրտդյոնն իրայ
գտնուիլ արակու եւ իբտվան ն արմատներու
մէնի իր հին իմիլ նշանակու շատ մը բառերու
մէջն գտուարին և որոշել, թէ արքեօք մը բա-
ռեւն ուղեցած չէնքն է, թէ ուղ. չւզր զ (պ. օր-
ուառն), ասով մանականյն գիւրտա իր մեկնուի
այս կարգի միջնէ իսկ նախնական մէջ ուղը են-
գունելութեան հետ ինմափ էր. Ֆէշդ միեւնոյն
գէպէք մէջ նշանառուի նաեւ բնու սէլ. քէունի բառին
փայ, հմմու. յն. գք քառ յ նո սէժիստ եւն:

Գտու. յն. ձր յ նո եւն հայ. օլ էն ի բա-
ռեր հաւանականագյունն ուղ. չւզր ն արմատներու
առկ գատուորիուն է, առանց նկատողութեան
առնելու լիս և լուս յն. է լ ծ ի կամ սկր. ստա-
յալյա բառերը: Սակայն բառք ինչն կ'երեւայ՝
այս բառերն գետ որոշ բառ մը կարելի չէ հե-
տեւցընել, ինչւու որ հաւանական է, թէ անոնց